

## ՀԱՆԴԵՍ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ

ԱՆԿՈՒՄՆ ՈՒ ԲԱԺԱՆՈՒՄՆ ՎԵՆԵՏԿԵՑՈՒՆ

ՀԱՅԱՐԱԿԱՎԵՏՈՒԹԵԾՆ ՅԱՄԻՆ 1797

ԱՅ

Փրիստոսէ հօշտարի ետքը, քանի մ'իտալացի ձկնորսը, Ատաղլասայ մօտենալը իմանալով, փախան Ադրիականի հիւսիսային-արևմտեան ափանց վրայ եղած ճակաց մէջ, և հօն խեղճ աւան մը շինեցին՝ վենետիկ անուամբ, որ կամաց կամաց մեծցաւ, որովհետեւ միւս հալածեալք ալ տեսնալով որ հօն դիւրաւ կրնային պաշտպանուի գործական իրենց մոզով վրին, և ասանկով սկրան ժողովատեղի ըրին, և զանազան կղզեաց առաջնորդը միաբանեցան ու մէկ գլխաւոր մը ընտրեցին իրենց ցիւսնամ և Դուքս անուանեցին: Երբ Խսարիոյ հէնք սկրան զիրենք նեղել, վանեցին զանոնիք ու իրենց իշխանութիւնը մինչեւ յիւրիկէ ընդարձակեցին: և քիչ վերջը Ադրիականին ալ տիրելով, սկըսուն հեռու տեղուանք վաճառականութիւնը ընել Խաչակրաց հետ Վենետիկ ալ իր աշխարհակալութեան գարը մտաւ: Իր գաղթականներովը բոլոր Ադրիականի ափոնքը պատեց, և Խաչակրաներէն առանձնանորհութիւն մ'ընդունեցաւ ամեն արեելեան քրիստոնեայ քաղաքաց մէջ սեփական թաղ մ'ունենայու: Տիրեց Արքիպեղագոսի կղզեաց ու Պելոպոնեսի եղերաց յաղթեց ձենովացւոց, և գրաւեց Պրէլիզ, Բատուա, Վիշենցա, Վերոնա, Պրեշիա ու Պերկամոյ քաղաքները: Հնգետասաներորդ գարսւն Վենետիկ Եւրոպիոյ առաջն աէրութիւններէն մէկն եղաւ, և կը կոչուէր իյիսեցող: Իր նաւաստիքն Եւրոպիոյ մէջ լաւագոյններն էին, նաւագետքն ամենէն

ՊՐՈՎ 4.

կիրթ, ու նաւերն աղէկ շնուռած. ծաղկած էր նաև ՚ի ճարտարութիւնն և ՚ի գեղարուեստս:

Բայց վեշտասաներորդ դարուն սկրասւ ընկնալ: Սմերֆիկայի ու Բարեյուսոյ Գլխոյն գիւտք՝ Վենետիկոյ ծովային յառաջագիւմութեան մահացու հարուած մը տուին, վաճառականութեան ընթացքը Միջերկրականէն յլլայնդական փոխելով: Եւ որովհետեւ միշտ զբաղած էր իր Արեելեան գաւառները Տաճկաց արշաւանաց դէմ պաշտպանել, ստիպուեցաւ Թողուլ Գաղղիացւոց, Սպանիացւոց ու Գերմանիացւոց փոփոխակի տիրել Խոտափից: Պատերազմական ու աշխատասէր Վենետիկոյ յաջորդեց փառաւոր ու դատարկասէր Վենետիկ մը: անկէ վերջը ոչ թէ գործունէութեան ու յառաջադիմութեան քաղաք եղաւ, այլ փառասիրութեան ու համոյից: Վենետիկ կը քնանար. բայց արթընցաւ յանկարծ պակուցմամբ: Երբ Գաղղիացիք 1796ին խոտափա իջան, Վենետիկոյ վարչութիւնը 70 տարիէ ՚ի վեր պատերազմ չէր տեսած: Իրեն սկզբունք ըրած էր՝ որ Հասարակագետութիւնը միայն իր յասուկ պահպանութիւնը հոգայ, և անոր համար ամենակարենը կը համարէր անոսաւ չեզզորութիւն մը: Վենետիկ ուրիշ բան չէր ուրիշն բայց եթէ ստուեր, որովհետեւ իր հզօր գրացեաց ներողամութեամբը միայն կ'ապրէր, և ինքն էր միայն որ իր տկարութիւնը չէր ճանչնար:

Այսու ամենայնիւ ստոյգ է որ Վենետիկոյ

18

վարչութիւնն իր երկարժամանակեայ արդինքով մեծ համարումն ստացած էր Եւրոպիոյ մէջ, Բոլոր պատրիկներն որոնց նախնիքը 1315ին Հասարակապետութեան հրչակաւոր ոսկիէ գրքին մէջ գրուած էին, ժառանգական իրաւամբ մասն ունեին Մեծ- ժողովոյն մէջ, Այս Մեծ-ժողովը՝ ու ծանր պարագայից մէջ կը խմբուէր, իր իշխանութիւնը Տասանց խորհրդոյն անցուց, որոց սահմանը շատ ընդարձակ էր: 1454ին, այս Տասերն, իշխանութիւնն մեծցնելու մըտքով, իրենց մէջ երեք հոգու յանձնեցին զայն Տէրութեան Քննիչը անուանելով. կասկածուու ու անվտահ մարդիկ, որոնք ուզանուուն պէս կը տրամադրէին քաղաքացւոց կեանքն ու գոյքը, և ամբաստանութիւնը վարչական ձեւ մը գարձուցեր էին: Այս երեք Քննիչներէն վիր էր Դուքսը, Հասարակապետութեան պատմոնական գլուխը, բայց իր իշխանութիւնն առերևոյթ էր միայն: Այսկէ կիմացուի որ բոլոր իշխանութիւնը պատրկաց ձևոք էր, զոր շատ գարեր փառաւորապէս վարեցին: Վենետիկոյ քաղաքադէտրամեն բան զարմանալի կերպով կը տեղեկանային իրենց գեսապանաց ստուած ծանօթութիւնքը, նոր գարուս պատմութեան գլխաւոր ազգիւրներէն մէկն է: Բայց այն մեծամեծ ընտանիաց յաջորդներն ուսպանալով իրենց նախնեաց ընթացքէն, վասնեցին իրենց հարցը դիմած գանձերը:

Կամաց կամաց նոր ոգի մը տիրեց: Գաւառաց բաղաբացիք ու անուանականք, զորոնք մասնաւոր դիմամբ հեռացուցած էին, վառուեցան ատելութեամբ ու նորամիրութեամբ. և երբ գաղղիական գաղափարաց հետ շիռեցան, ալ անկէ ետքը սկըսան նոր կարգաց ու փոփոխութեան փափարիլ: Խնդրանին ընդունելի չեղաւ. այսու հանդերձ ընդդիմութիւնն տևեց և աւելի վտանգաւոր ձեւ մ'առաւ: Այսոյդ է որ վարչութիւնը գեռ իր կերպերովը կը բռնէր զժողովուրդը, որով ազնուականք գեռ անոնց քով թէ աւագութիւն և թէ աւանդական իշխանութիւն ունեին:

Ութեւստաններորդ գարուն վերջը, Վենետիկի իր անուամբն ու պառակտիչ հերձուաններով հանդերձ, գեռ յարգելի Տէրութիւն մ'էր: Տակաւին իր գրօշը կը ծածանէր Միջերկականին վրայ. Ադրիականը գեռ վեռ վենետիկան լիճ մ'էր. և յոնիա-

կան կղզեաց իշխանութիւնն իրեն յունական ծովուց վաճառականութիւնը կ'ապահովէր: Տամարացիոյ ափանց կտրիից լեռնեցիք ու փորձ նաւաստիք, իրեն աղէկ գունդեր ու նաւավարներ կը պատրաստէին նշանաւոր նաւատորմիղ մ'ունէր ու հարուստ նաւարաւուն: Յամաք երկի վրայ բերդաքաղաքներու գոտին, Պրեշիա, Պերկամոյ, Բէպիկէրա, Լինեակոյ ու Վերոնան Միջանու կողմը, Բալմա Նովա, Կրատիսքա և Ուտինէ: Աւստրիոյ կողմը, իր ցամաքային սահմանագլխոց վրայ ապահովութիւնն մ'է ին: Կրնար 50,000 հոգի ուսք հանել. իր հասքն աղէկ կը ռեալ, բաւական էր իր ծախուցը. որով Վենետիկոյ տէրութիւնը Եւրոպայի դիմաց կը պահէր իր պատիւը. և ոչ ոք կրնար գուշակելիր մօտալուտ անկումը:

Դժբաղդաքար Վենետիկոյ քաղաքագիտութիւնը չունէր ամեննեին որոշ ու աղէկ ընտրութիւն մը: Պէտք էր որ աղնուականք ի նպաստ կամ հակառակ Գաղղիոյ շարժէին, ուստի շիրոված էին: Գաղղիա իրեն բնական գաշնակից կրնար համարուիլ և Աւստրիա ալ ժառանգական թշնամի. սակայն կը վախնային որ չըլլայ թէ Գաղղիոյ ուամկապետական գաղափարներն սպրզին իրենց մէջ. ուրիշ կողմանէ ալ գտէին որ Աւստրիոյ հաճոյ էր վարչութեան պահպանութիւնը: Ավագի առաջարկութիւնը կը հակամիտէին, բայց բնութեամբ կը սոսկային անոնց մէ. սամկապետութենէն իսործելով, բանութենէն ալ կը կասկածէին: Այսպէս տարակուսած ու շուարած, ամեննեն վտանգաւոր մասն ընտրեցին, այսինքն զէկզորութիւն:

Գոնեա ամեն ջանք ըրած ըլլային այս չշղոքութիւնը պահէլու, այսինքն բնաւ պատերազմողաց կողմանակցութեան արտաքին նշան մը չի տային: Կարծեցին սիսլամամբ, որ եթէ պատուեն միանդամայն թէ զֆաղղիացիս և թէ զլլաստրիացիս, փոխադարձաբար անոնց մէ ալ կը պատուին: Եւ իրաւուցնէ գաղղիական սկզբունքներէն կը խորէին և Աւստրիացւոց գէներէն կը վախնային: Իրենց կարծած չշղոքութիւնը այս երկու զգացմանց զուգակշռոյն մէջ կը կայսնար. և որովհետեւ չէին ծածկեր զանիկա, անոր համար ոչ ոք կը հաւատար իրենց չէղոքութեանը.

Այսպէս Վենետիկի իր ողբալի գրութեան պատճառաւ, արտաքին պատահարաց հարուածոց նշաւակ եղաւ: Աւստրիական սալին ու գաղղիական ուռան տակ միտ վախի ու սարսափի մէջ էր: Իր տկարութիւնը մէկէն երկցաւ իր երկմոռոթեամբ, և կեզծ անտարբերութիւնը հետադայ մատնութեամբ:

Քանի որ պատերազմին տեսարանը չունուու ու Ալպեանք էին 1792էն մինչև ց1796, վենետիկից իրենց ամեն նեղութեամբ հանգերձ գեռ կ'ուրախանային բաղաքագիտական բռնած ճամբանուն վրայ: Բայց երբ 1796ին Պոնաբարդ խտավիս արշաւեց, և անակնունելի յաղթութեամբը գրաւեց զիմէնոնդ և զոմզարտիա, և վենետիկան երկիրներն եղան պատերազմին դաշտը, այն ատեն պէտք էր որ յարգել տային իրենց չէղորութիւնը մինչև զինուք անգամ, կամ ծանրագնի առնուն դաշնակցութիւն մը: Բայց Վենետիկիցից իրենց վոանգաւոր գործունէութիւնը շարունակեցին: Ե այս իրենց բռնած կերպերնէն ուրիշ բան շահէցան, բայց եթէ Աւտարիացոց արհամարհանքը ու Գաղղիացոց ուղղակի հարուածը:

Իրացընէ Պոնաբարդ չէղոք տէրութեան մը հետ խղճի վարուելու պէտք չունէր: Պատճառելով թէ Աւստրիացիք Վենետիկոյ վրայ բռնացեր են՝ տիրեց վենետիկան քաղաքացաց, գրաւեց պաշարուց շտեմարանները ու բերգերը խոստանալով վերջը կարգի գնել զամենան, և ստիպեց կառավարիչը գաղղիական բռնակին ամեն պիտօքը հոգալու: Վենետիկոյ ազնուապետութիւնն, գոռոզ ու վրէժինդիր միտնգամայն իր ազատութեանցը, ստիպուեցաւ համբերել այս բռնութեանց: Բայց երբ բաղաքացիք ու ազնուականք գաւառաց՝ որոնք արգէն ամեգուն էին, Գաղղիացուց մերձաւորութեամբ խրախուսուեցան նորոգելու իրենց նորաձևութեան խնդիրները, այն ատեն ազնուականաց կատարած իրենց բարկութեան փոխուեցաւ: Գէտք էր Աւստրիոյ զիրկը գիմել ու Գաղղիացուց գէմ պատերազմ հարատակել: Բայց չէն մողացած մէջ 18էն մինչեւ 18,000 զօրք թողով ֆիմէնի հրամանատարութեան տակ՝ որպէս զի բռնէ զվենետկեցիս գիմեն իրեն Աւստրիոյ վրայ: Դեռ պատերազմ սկըսած չէր, բայց և ոչ ալ խաղաղութիւնն հաստատուն էր:

Թիւն մը կեղծելով, գաղտուկ բոլոր իր զինուորաց հրաման տուաւ զէնք առնուլ, նաւարանաց կազմածը շատոցուց, բերդերը կարգի դրաւ, միով բանիւ զինեալ պատրաստ կեցաւ, սպասելով օրուան ու ժամանութեամբ:

Սակայն անկարելի էր որ Պոնաբարդ շիմանար այս հնացեալ բաղաքագիտութիւնը Գիտէր որ իր առջի գթելուն Վենետիկիցիք վրան պիտի ընկնային: և եթէ Արդուլի յաղթութիւնը եղած չըլլար, ապահովակէս Ալվինցիի գունդերուն հետ կը միանային: Բայց որովհետեւ ինքն ալ կ'ուգէր արտաքուսա չյացանել սրտին խորհուրդները, անոր համար գոկ եղաւ միայն անդաբար յանդիմանութեամբ նեղել զիրենքը որպէս զի զարցացնէ, և եթէ պէտք ըլլայ զարնուիլ առաջին յանցանքն իրենց վրայ ձգէ:

Կը պատրաստուէր գէպ ուղի յանդուգն արշաւանք մ'ընելու Վենենայի վրայ: Բայց որովհետեւ ապահով բան չէր պատերազմ: Ակրսիլ առանց նախ թիկունքը ապահովելու որպէս զի երկու կրակի մէջ չըռնուի: և գարձեալ 40էն մինչեւ 30,000 սկլաւն կրնար իրեն գէմ հանել Վենետիկ, խնդրեց իր բարեկամ բեզօքարոյ պատրիէն իրեն տեսութեան գալ: Յցուց իրեն որ մէկ խօսք մը միայն բաւական էր Վենետիկոյ գէմ հանելու մէջ հանդիպ իր ցամաքային գաւառները, որոնք արդէն յեղափոխութեան բաղագիտուններով լցցուած էին, մինչ եթէ անկեղծ գալնաւորութիւն մ'ընեն, խոստացաւ իրեն որ միայն զապելու այն գաւառները, հապանակ փառաւոր վարձաւորութիւն մը: Երբ հասարակաց հաղպաղութիւնն հաստատուի: Այս խոստանքները թերեւս անկեղծ էին, որովհետեւ Պոնաբարդ նոյն ժամանակին պէտք ունէր Վենետիկոյ, և չէր կրնար արշաւել Աւստրիոյ վրայ՝ առանց նախ խտալիոյ հետ իր հաղորդակցութիւնը ապահովելու: Բեզօքարոյ տարտամ պատասխաններ տուաւ, և լաւ համարելով սպասել դիպաց՝ ի նկատ կամ հակառակ Գաղղիաց շարժելու համար: Բայց Պոնաբարդ բնաւ շխարտեցաւ, և իմանալով որ ալ յոյս չկայ, խնդիր մութիւնը ձեռք առաւ, և վենետիկան գաւառաց մէջ 18էն մինչեւ 18,000 զօրք թողով ֆիմէնի հրամանատարութեան տակ՝ որպէս զի բռնէ զվենետկեցիս գիմեն իրեն Աւստրիոյ վրայ: Դեռ պատերազմ սկըսած չէր, բայց և ոչ ալ խաղաղութիւնն հաստատուն էր:



Հազիւ գաղղիսկան բանակն անցաւ զԱԼ-  
պիս և մուա յԱլստրիս, երկարժամանա-  
կեայ ճնշեալ տժգուհութիւնն դուրս պայ-  
թեցաւ : Երկու հակառակ կուսակցութիւնք  
կային Վենեսուլիոյ տէրութեան մէջ, մէկը  
կ'ատէր զՊաղպիացիս՝ իրենց պատճառած  
շարեաց համար, վասն զի բերգերը գրաւե-  
ցին, նաւարանները կողոպտեցին, զանա-  
գան պահանջմունքներ կ'ընէին, և կը ծաւա-  
լէին յեղափոխական գաղափարներ . իսկ  
միւս մուա կ'ուրախանար Գաղղիացւոց  
յաջողութեան վրայ և բոլոր սրտով անոր  
կը փափագէր : Առաջին կուսակցութիւնն  
աւելի բազմաթիւ էր . կը բովանդակէր ժո-  
ղովրդեան մեծ մասը, բոլոր պաշտօնակալք  
ու ազնուականք : Երկրորդը պատիկ մաս  
մէջր, յորում կայինք բարեկեցիք բաղաքացիք  
ու գաւառաց ազնուականք : Պատրկաց  
մասն կ'ուզէր ու նախամեծար կը համա-  
րէր զԱլստրիացիս, իսկ հայրենասիրաց  
մասն ալ կ'ուզէր բամնուիլ 'ի Վենեսուլիոյ ու  
յարիլ ապագայ իտալական Հասարակապե-  
տութեան հետ :

Մայիսի 12ին Պերկամոյ ապստամբեցաւ Վենետիկէն. որուն օրինակին հետևեցան ապա Պիրեղաւու Սալոյք քաղաքներն ալ նոյն ամսոյն կին ու 17ին Երկք քաղաքքն ալ վանեցին Վենետիկոյ պահապանները, բանտ դրին քաղքին գլխաւորները ու իրենք զիրենք. միացեալ հրատարակեցին ապագայ իտապակին Հասարակապետութեան հետ, Հայրենասիրաց մասին ապստամբութիւնն գրգիռ և զաւ պատրկաց մասին ալ. Հազարաւոր գեղացիք ու լեռնցիք իրենց քահանաներէն գրգռուած, զենք առին ու պատրաստուեցան կողոպտելու. ապստամբ քաղաքները: Բայտ ինքնեան Քիլմէնի պարտքըն էր արգելու, յեղափոխութիւնը ու օրինաւոր կողման նպաստել, այսինքն՝ վենետիկեան վարչութեան, և միջնորդ ըլլալ երկու կուսակցութեան մէջ. բայց իրեն առ չէղորութիւն ունեցած յարգանքն ծանուցանելով, իմացուց որ կ'ուզէր խաղաղել. և որովհետեւ հայրենասիրաց մասին կ'օգնէր, այն պատրուակաւ հակառակ կողման զինեալ գեղացիքն ու լեռնասիոն խստին ապա-

Ժեց, և թողուց որ Գաղղիացոց զօրաց  
գտնուած քաղաքներուն մէջ խռովութիւնն  
տարածուի:

Նոյն օրէն սկըսեալ պատրիաց կողմն ինքն զինքն վնասեալ ու թշնամնն ալ համարեցաւ ՚ի Գաղղիացոց : Զհամարձակեցաւ պատերազմ՝ հրատարակիլ, որով հետեւ կարողոս արդիգրսին ու Պանամաբրդէի մէջ զինուորական խնդիրքն գեռ կարգի դրուած չէին . բայց ծածուկ խրախուսեց լեռնցիներն ու գեղացիները՝ վանել արու. թեամիք գաղղիացի զօրքերը, Կրցաւ գրգռել դիւրութեամիք այն տապալեալ ու հարըստահարեալ ժողովուրդը . Առաջին քափում մը տեղի ունեցաւ նոյիսի 27ին նախ ՚ի Քրեմա քաղաք, որ Վերկամոյի, Պրէշիո ու Սալոյի նման ապստամբեր էր, Յարձակունք յաճախեցին . բանի մը գեղեր այրեցան ու գեղացիքն ալ հրացանի ըլունուեցան . բայց նոյնպէս Գաղղիացոցմէ ալ սպաննուուղներն շատ եղան : Անոնք որ Գաղղիացոց համախոն կը համարուէին՝ բռնուելով վենեստիկ ստորերկրեայ բանտերը զրկուեցան ու սոսկալի տաննամնաց մատնուեցան : Սալոյի մէջ Գաղղիացոց բանակէն 200 լեհացի, որոնք գիպուածով այն քաղքին մէջ կը գտնուէին հազարաւոր գեղացոց խոռովութեան ատեն, բռնուեցան ու վենեստիկ դրկուեցան :

Այս միջոցին Վոնաբարդ կը շարունակէր իր յսնդուզն արշաւանքը Վեննայի վրայ, Կ'անցնէր Գալիամենուգոյ գետը, և կանկ Կ'առնուր ՚ի Լէպէն քաղաք՝ խաղաղութեան նախընթաց պատրաստութիւնց ստորագիւլու համար։ Պայմաններէն մէկն ալ այն էր, որ Աւստրիա պիտի չնորհէր Գալզից Ստորին Նահանգները ու Լոմպարտիան, և փոխարէն պիտի ընդունէր Խոտալիոյ ՚մէջ մէկ քանի երկիրներ ՚ի վեաս Վենետիկ-ցւոց։ Տահաւան Վենետիկոյ, Գաղղիոյ ու Պոնաբարդէի մէջ պատերազմ հրատարակուած չէր, և Պօնաբարդէ լասած չէր այն փոքրիկ կախները և մասնաւորապէս Սալոցի մէջ 200 Լեհացւոց բռնուիլը, և անշփոթ կընճայէր Աւստրիոյ ինչ ինչ իսաւական առաւոններ ՚ի վեաս Վենետիկոյ։

Պիտի առնուին իրմէց ցամաք երկրի գաւառները՝ իսուրիա և Տաղմացիա, ու Աւատրիոյ պիտի տային. և փոխարէն սլիտի շնորհէին վեհնետկոյ զմերբարա, զՊոլոնեա և զիտոմաննեա. որ է ըսել պիտի գրաւէին Հասարակապետութեան այն քաղաքները՝ որոց վրայ էր իրոյցք, և փոխարէն այնպիսի տեղեր պիտի տային զրոնք ոչ կրնար ընդունել և ոչ ալ պահել. և այս ամեն բան առանց իրեն բան մը հարցնելու. Աւատրիա այսպիսի առաջարկութիւն մը բնականաբար սիրով ընդունեցաւ.

Այս միջոցներուս լենով Պօնաբարդէ 200 Լեհաց և ուրիշ քանի մ'անձանց բռնուիլն ՚ի Սալյ, շուտով պատուէր զրկեց Քիլմէնի զինաթափ ընել տալու բոլոր ապստամբ լենայիբը ու վենետիկեան ցամաք երկրին ամրոցները. յետոյ զայրագին նամակ մը գրեց Վենետիկոյ Շերակուտին և յանձնեց իր աջակից զօրապետին ժիւնոյի ընթեռնուլ զայն համագումար ժողովյան առջև. Դուքքը այնպիսի խոնարհութեամբ պատասխանեց անոր՝ որ բնաւ չէր վայլէր գոռոտ Հասարակապետութեան մ'առաջնորդին. և Մերակոյտը համաձայն զինաւորին, վճռեց որ երկու նուրիքակ զըրկուին առ Պօնաբարդէ՝ կառավարութեան բռնած ընթացքն արդարացնելու համար, որովհետո ամեն զի ընելու պատրաստաւան էին միայն թէ Աւատրիոյ ձեռքը չընկնան. Բայց զժքաղցարար երկու անակնունելի պատահարք ծաղկեցան յանկարծ, որոնք ՚ի զերև հանեցին իրենց յոյսը.

Քիլմէն Պօնաբարդի թուզթը ընդունելուն պէս, մէկէն կատարեցիր համամանները, և բաց ՚ի Վերոնայէն, ուրիշ կոսլմ ընդդիմութիւն չգտաւ. — Այդ քաղքին մէջ բազմաթիւ Վեհնետկեցի զինուորաց գունդ մը կար, 20,000 զինեալ լիոնցիք և Լաւտոնի աւստրիական գունդն ալ հօն մօս էր. ուստի Քիլմէն ինքինըը բաւական շտեսաւ զինաթափ ընել տալու Վենետիկեցի գունդը, և զիրենք գրգռելն շատ վասնդաւոր կրնար ըլլալ լեռնցւոց ու Աւստրիացւոց մերձաւորութեամբ. Ապրիլի 17ին 1797 Զատիկին երկրորդ օրը, երկու չոկատք իրարու հանդիպելով բախեցան. և շուտ մը ամբոխն զէնք առած վաղեց Գաղղիացւոց վրայ. Որոնք որ չիրցան ամրոցաց մէջ պաւեինիլ, կոտորեցան դառն մահուամբ:

Կայն և Հետազոյ օրերը Վերոնա խոռվութեան կենցրոն եղաւ. Գաղղիացւոց հիւանդներն անկելանոցաց մէջ խողխողեցան, և դիակնին Ատիճէ ձգուեցան. Պալլանտ զօրապետն որ բերդին մէջ ամրացեր էր, սկըսաւ ահաւոր կրակ մը թափել քաղցրին վրայ. Վենետիկեցի իշխաններ, որ մինչեւ նոյն ատենամեն բան թոյլ տուած էին, խորհըրդական մը խաւրեցին զօրապետին աղաշելով որ կրակը գաղցրեցնէ, ապա թէ ոչ վտանգի մէջ հն այն քանի մը Գաղղիացւոցիք՝ որոնք քաղաքապետին պալատը ապահնած էն. Պալլանտոր խնայելց ուզեց այս թշուառաց, գաղցրեցուց կրակը, բայց կը պահանձն չէր փութել զէնցնկէցութիւնու պատանդ։ Խաղվարդիք՝ որոց թիւն ու յանգնոնս թիւնն ժամէ ժամ'կ'առաւելուր, կ'ուզէին որ անխափան թողուն քսողաքը ու երթան։ Անկարելի եղաւ. հաշտութիւնն, և կոտորածն սկըսաւ. և իշխանք տեսնապով որ չեն կրնար կառավարել ամբոխը աներեւոյթ եղան։ Բայց գէժիմնդրութեան ժամը կը մօտենար. Արդէն Պալլանտ թնդանօթեր էր քաղաքը և շատ թագերու աշ. կրակ տուեր. Քիլմէն ալ կը յառաջէր իր բանակոյք. Վերոնայի պարսպաց տակ արիւնահեղ պատերամէ մը վերջը մտաւ հօն ապրիլի 25ին, թողուց որ իր զինուորները կողազտեն քաղաքը, և հրացանի բռնեն ապստամբութեան զլատուորները. արձկեց իր հեծելազօրն աշ քաղցրին մէջ կոտորելու ու զինաթափի ընելու իրավարները։ Վերջապէս հանգարատութիւնը տիրեց. բայց այս սոսկալի կոտորածին 400 Գաղղիացւոցի զոհ եղան, և պատմութեան մէջ այս չարգը կոչուեցաւ կոտորած Զատիկի։

Բնաւ բան մը չէր կրնար արդարացնել այսպիսի գործ մը, և Վենետիկեցիք արժանի էին պատմոյ մը որ օրինակ ըլլայ այցոց ալ. Անոր համար Հասարակապետութեան ու Նարոլէնի շատ պատմութեանց մէջ կը կարգանք՝ որ Պօնաբարդէ Վենետիկը Աւատրիոյ թողուց վերոնայի Զարդին գրէծը առնելու համար. Քիլմէն ինքն ալ Վենետիկէն մաս մ'առնուն իրմէ՛ Վերոնայի կոտորածոցն փոխարինութիւն մը կը համարէր, որուն հաւան էին ուրիշներն ալ. Սակայն այս գործոց պատահած թուականաց տարբերութիւնն բաւական է ցուցընելու որ Վենետիկ արդէն իսկ ծախուած

էր Աւստրիոյ. որովհետեւ Լէսլէնի գաշնա-  
գրութիւնն ապրիլի 18ին ստորագրուե-  
ցաւ, մինչդեռ անմիջապէս նոյն օրերն  
հանդիպած էր Վերոնայի կոտորածը, և Պո-  
նաբարդէ չեր կրնար զիստնալ իրմէ 150  
մզոն հեռու պատահածքը կարծես զինեալ  
ու խռովարար ժողովուրդն իմացեր էր որ  
Պոնաբարդէ Վենետիկը արդէն չնորհած էր  
Աւստրիոյ:

Ուրիշ մէկ գէպէր մ'աւելի ևս գրգռեց  
զՊոնաբարդէ Վենետիկոյ գէմ: Գաղղիացի  
վաճառական նաև մը աւստրիացի նաւե-  
րէ հալածուելով կապաւինի Լիտոյի նա-  
ւահանգիստը: Կ'արգելուր օրէնքն թէ և  
խափանուեր էր նոյն ատեն, որ թշնամոյն  
ինչ և նաւերն չընդունուին ի նաւահան-  
գիստն: Եւ երբ կը պատրաստուէր նաւա-  
պետն ցամաք ելլպու, յանկարծ սկըսան  
գնդակոծել գնաւը: Նաւապետը քանի մը  
նաւասահներով սպաննուեցաւ, միւսերն  
գերի բռնուեցան, և նաւն ալ առնուեցաւ.  
և ասիկա պատահեցաւ ապրիլի 25ին:

Վենետիկան տէրութիւնը որ առանց  
հաւանելու Վերոնայի խռովութեան իր  
տէրութեամբն կարծես վաւերացուցեր  
էր գայն, իմացաւ քիչ ատենէն ազգային  
յուզման աղետալի հետեւանքները: Երկու  
նուիրակ զրկեց Պոնաբարդէի նորէն ինք  
զինքն արդարացնելու ու ցուցընելու թէ  
պատրաստ է հնազանդելու իր հրամանա-  
ցը: Նարողէն շատ տհաճութեամբ ընդու-  
նեցաւ զիրենք և ըսաւ. « 80,000 զօրական  
ու հրածիգ նաւ ունիմ. ալ սակէց վերջը  
ոչ ֆինիչ կը ճանչնամ և ոչ Վերակոյտ. Վե-  
նետիկոյ հետ Այտիղաս պիտի ըլլամ. ձե-  
զի հետ բնաւ գալիքն չեմ ուզեր, և ոչ ալ  
առաջարկութիւննիդ. Կ'ուզեմ լսել. ձեզի  
օրէնք կ'ուզեմ տալ ։ Այս բուռն խօսքե-  
րէն սարսափեցան նուիրակներն. բայց  
այս սարսափն ահուդողի փոխուեցաւ, երբ  
լսուեցաւ Լիտոյի գէպքն ալ: Պոնաբարդէ  
չուզեց զիրենք ընդունիլ, մինչեւ որ ձեռքը  
չտան տէրութեան գննիչները, Լիտոյի  
հրամանատարը ու Վենետիկոյ ոստիկանու-  
թեան պաշտօնեայն: Նուիրակներն ջանա-  
ցին ամեն կերպով զինքը ամորելու, մին-  
չև դրամական փոխարինութիւն ալ խոս-  
տանալով: « Թէ որ բոլոր այդ ծովե-  
զերն ոսկով ծածկէք, պատասխանեց  
Պոնաբարդէ, բոլոր ձեր ու Բերուի գան-

ձերն բաւական չեն իմ զինուորացս՝ մէ-  
կոն արեան զինը հատուցանելու:

Արդ եղած նախատանաց վրէժն առնե-  
լու համար, Պոնաբարդէ պատերազմհրա-  
տարսիկց Վենետիկոյ գէմ, առանց իսկ ի-  
մացնելու կանխաւ: Հրաման զրկեց փիլ-  
մէնի խալզալ անյապալ այդ քաղրին վրայ,  
և հրատարակել Հասարակապետութեան  
բարձումը: Սակայն Վենետիկ անցուգա-  
կան զինուորական զիրը մ'ունէր, և մե-  
ծամեծ գծուարութիւններ ընդ առաջ կը  
հանէր Աւստրիոյ յաղթականին առջև: Քա-  
ղաքը 70 կղզեաց վրայ շինուած էր, որոնք  
450 կամրջալի իրարու հետ միացած էին, ցա-  
մաքին կողմանէ ալ անանցաններ ճահիճներ  
ունէր ու Մալկիէրայի բերդը. իսկ ծովուն  
կողմանէ ճակը և Ա. Պետրոսի, Ալպէրո-  
նիի, Մալամոքի ու Լիտոյի բերդերը: Հատ  
անգամ թշնամիք հասեր էին մինչեւ Վե-  
նետիկոյ գուները, բայց միշտ վանուած. արդ  
այս վերջին յուսահատութեան միջոց՝ չէր  
կրնար գարձեալ գէմ կենալու փորձ փոր-  
ձել, Ունէր 37 նաւ, 168 թնդանօթակիր  
նաւ, 750 թնդանօթ, 8500 նաւաստի, 5500  
իտալացի և 11,000 ակաւոն զօրը, ութ ամ-  
սուան պարէն, Հարուստ զինարան. ուստի  
կարելի էր գէմ կենալ: Ծովը Գաղղիացւոց  
ձեռքքչէր. որոնք եթէ ուզենային ալ յառա-  
ջել ճակին մէջ պէտք էր որ միշտ ինորաչափ  
գործին ձեռքերնին ունենային, նշաւակ ըլլ-  
ալովչորս կողմանէ թնդանօթից հարուած-  
ներուն. և գարձեալ կարելի էր որ Աւ-  
տրիա ոտքի տակ առնելով Լէպէնի գաշ-  
նագրութիւնը, նոր գաշնագրութիւն մը  
կազմէր Վենետիկոյ հետ, զԳաղղիացիս եր-  
կու սուրի մէջ ըննելու համար: Բայց Վե-  
նետիկեցիք ասոր հակառակ փոխանակ մի-  
ջերնին միաբանելու ու թշնամոյն զէմ կե-  
նալու, իրարու մէջ երկպառակած էին.  
Պատրիկը կ'ուզէին պատերազմիլ, բայց  
չէին ուզեր զինել զգողովուրդը, որպէս զի  
վերջէն անոր չկարօտին: Իսկ քաղաքա-  
ցիք ուրախ էին Գաղղիացւոց մօտենալուն  
վրայ. բայց վախնացով որ չըլլայ թէ պատ-  
ժուին իրենց փափաքը յայտնելով, անհոգ  
էին քաղրին պաշտպանութեանը: Ակաւոնք  
կէս քարբարոս վարձկանք, պատի նշանի  
մը կը սպասէրն կողոպտելու թէ զայտարիկն  
և թէ զքալզաքացիս: Այսպէս ոմանք վախ-  
նալով, այլք անձնասիրութեամբ վառուած,

և ամենքն կողոպտուելու վախին սարսա-  
փած, պաշարման վախճանին կը սպասէին.  
Կատարեալ անբարոյականութիւն մը տի-  
րեր էր ամենուն վրայ: Անձնատուր ու  
զէնչնկէց ըլլալ կը մոտածէին այդ իրաւա-  
պէս զայրացեալ յազգթականին առջև:

Երբոր գործերն այս վիճակի մէջ էին,  
վարչութեան անդամին՝ ՚ի ժողով գումարե-  
ցան զբախն քոլ: Ժողովականը որոնք մե-  
ծաւ մասսամբ հասարակաց յուզման պատ-  
ճառաւ խօսվեալ ծերեր էին, մտածեցին  
որ երկու գործակատար դրինն Պոնաբար-  
դէի, որպէս զի խօսմն վենետիկեան Հասա-  
րակապետութեան նկատմամբ ըլլալիք փո-  
փոխութեանց վրայ: Բայց Պոնաբարդէ  
զիսնալով ճակին նաւարկութեան գծուա-  
րութիւնները, անոր համար պատը ընդունե-  
լութիւն մ՛ըրաւ գործակատարաց, իմացուց  
որ հետերնին չէր կրնար խօսակցի մինչև  
որ շյանձնին իրեն Տէրութեան Քննիչ-  
ներն ու Լիտոյի հրամանատարը: Ա՛լ ան-  
հնարին էր այս հրամանին դէմ կենալ, ո-  
րովէն վտանգն երթալով կը ծանրա-  
նար. վասն զի քաղաքացիք սկըսեր էին մի-  
ջերնին դաշնակցիլ, և Ակաւոնք կը սպառ-  
նային զամենայն ինչ կողոպտել: Երկրորդ  
անդամ գումարեցաւ ժողովն, վճռեց տեղի  
տալ յաղթողին պահանջանաց: Դատ մը  
բացուեցաւ ՚Քննըցաց ու Լիտոյի հրամա-  
նատարին դէմ, և գործակատարը ճամբայ  
ընկան եղածն իմացնելու Պոնաբարդէի:

՚Իեռ անոնք իրենց տեղը չհասած, խռո-  
վութիւն մը ծագեցաւ Վենետիկոյ մէջ:  
Քննըցաց բռնուելին ետքը ոստիկանու-  
թիւնն թոյնալով՝ անիշխանութիւնն տի-  
րեց քաղքին մէջ: Քաղաքացիք կ'ուղէին  
վունտել պատրիկները. և աւմիկն պատրիկ.

Ներէն գրգռուած, կը մտածէր կոտորելու-  
զբաղաքացիս: Ակաւոնք ալ հաւասարա-  
պէս կ'օգնէին երկու կողման ալ կողոպտե-  
լով զիրենք: Այն ատեն Վլյուգար Վէնետ-  
իկ զաղղիական գեսպանը, յորոքորեց եր-  
կու կողմն ալ նոր կարգօք այս խռովու-  
թեան դէմն առնել, Խորհուրդ կու տար  
ուակապետական վարչութիւն մը հաստա-  
տել: Ակաւոնները հեռացնել քաղքէն,  
և անոնց տեղ քանի մը զաղղիացի զօրաց  
գունդեր ընդունիլ ՚ի Վենետիկի: Մեծ-ֆո-  
ղովն երրորդ անգամ ալ գումարեցաւ, և  
512 քուէով ընդդէմ 17 քուէից ընդու-  
նուեցաւ ազնուապետութեան անկումը:

Բայց Վենետիկոյ ժողովուրդն գիտէր  
ներքին համոզմամբ որ այս ինքնակործան  
վարչութիւնն հանդերձ իր ամենայն պա-  
կասութիւններով կը ներկայացնէր զհայ-  
րենիս և զաղցային ազատութիւն: Անոր  
համար միաբանեցաւ ՚ի նպաստ իրեն: Բայց  
այս յուղումը շուտով զավուեցաւ, և վե-  
նետիկեան նաւատորմը զնաց զաղցայիցի զօ-  
րաց գունդ մը բերելու ՚ի քաղաքն: 4000  
զաղցայիցի զօրք տիրեցին Վենետիկոյ 1797ին  
մայիսի 16ին, խորին լուսութեամբ ու հան-  
գարտութեամբ: Ահաւասիկ վենետիկեան  
Հասարակապետութեան ու ազատութեան  
վերջին օրը: Մինչդեռ այս բաներս կ'ըլլա-  
յին Պոնաբարդ, կը ստորագրէր ՚ի Միլան  
եղած փոփոխութեանց համաձայն դաշնա-  
դրութիւն մը. կը պահանջէր երկիրներու  
փոփոխութիւններ, վեց միլիոն տուգանք,  
և քանի մը պատերազմէի նաւեր:

Այսպէս կառավարչաց անհոգութեամբ  
ու տկարութեամբ՝ կործաննեցաւ տասն և  
չորս գարէ ՚ի վեր տեսող վենետիկեան Հա-  
սարակապետութիւնն:

## ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՍԻԼՎԻՌՈՅՑ ԲԵԼԼԻՒԲՈՅԻ Ի ՍԱԼՈՒՑՑՈՅՑ

Տարակոյս չկայ որ խտալիոյ ՚ի մի  
ազգ ու տէրութիւն ձեանալուն ար-  
դինքը՝ գլխաւորապէս իր քաջակիրտ  
հայրենաիրաց անձնանուէր զոհողու-  
թեան ընծայելուէ. որոց կարգէն էնակ  
իմաստասէրն ու համբաւաւորն Աիլ-

վիոյ բելլիկոյ, ծնեալ բիէմնդի Սա-  
լուցցոյ քաղքին մէջ: ի բաց թողով ի-  
րեն պատանեկութեան կենաց ընթաց-  
քըն և ուսման սէրն ու յառաջադիմու-  
թիւնը՝ որովք մեծ անուն հանեց, նը-  
շանակենք որ ողբերգական երկասիրու-